

ՍԻՐՆ իւ գրական դերը պիտի ամփոփէ՝ իւ տարզութեան համաձայն՝ որու շշանակի մը մէջ, ուր բնականարար մուս չեն կրնաւ գտնել զուս գրականութեան նորիրուած բոլոր մեռերը։

Երենց բանկացին աշակցութիւնը ՍԻՐՆ-ին բերելու համար նրայիւս ած պատուական անձնաւորութիւնները – եկեղեցական կամ աշխարհական – մեծ յոյս ունինք թէ բարի պիտի ըլլան հաջակերելու զայն, ինչ որ պիտի կրնայ դիւրացնել Մըրազնութեանդ աշխատանքը ի նպաս մեր առաջադրած նպատակին, և որով արժանավայիլ հանոյք մը պիտի ընձեռուի ամեն կարգի ընթեցներուն։

Մաղրելով Զեզ կարողութիւն եւ յաջողութիւն ՍԻՐՆ-ի

20 նոյ. 1926

Մանաֆ Աղօրարա

Ի ՊԱՆՍ Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ  
ԵՐԱԿԱՆԱԴՐ

ԵՂԻՇՔ ԱՐՁԵՊԱ. ԴՈՒՐԵԱՆ

Պ. Ե.

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍԻՐՆ ամսագիրը հաստատուած է 1866ի Յունվարին, և հրատարակուած անընդհատ

12 տարի, մինչև 1877-ին

ՍԻՐՆԻ գերջը : Առաջին թիւը ՀԱՍՏԱՏՈՒԾ լոյս տեսած է ուրեմն ասկից լման 60 տարի առաջ, խմբագրութեամբ Տ. Թ. Առաւանեանի, որ ժամանակի ամէնէն լաւ պատրաստուած մտաւորական ոյժերէն մէկն էր, իրք ուսուցիչ և բանասէր, ծանօթ իւր տեսական ծառայութիւններով Ա. Յակոբեանց այս պատմական հաստատութեան մէջ։

Առաւանի խմբագրութիւնը Երկարատես չէ եղած: Իրմէ Էտքը ՍԻՐՆի խմբագրութիւնը վարած էն Մուրատեանց Մելքիսեդեկ վարդապետ (ապա եպիսկոպոս) և Խապայեան Սահնակ վարդապետ, (այժմ Կաթողիկոս Կիլիկիոյ):


Շատ հետաքրքրական է գիտնալ թէ ինչ ծրագրով և ինչ նպատակով հաստատուեցաւ ՍԻՐՆ: Ստորդ է որ այս հարցումներուն պատասխանը շատ որոշ չէ այն Յայտարարութեան մէջ, զոր Սաւալան զրած է ՍԻՐՆի Ա. թիւին սկիզբը, ատոր հաստատումը բացատրելու նպատակով: — Հետաքրքրութեան համար այս թիւին ուրիշ սիւնակներուն մէջ քաղուած մը դրինք այդ Յայտարարութեանին: — Բայց նկատի առ-

նելով Հայ ժողովուրդի ազգային կեանքին վաթսնական թուականները Թիւրքիոյ մէջ, կը տեսնենք որ Եսայիթի պատրիարքութեան գուգրնթեան, Ա. Յակոր գեղեցիկ ջանք մը բրած է Կ. Պոլսի Հայ կեանքին մէջ խըմորուղ մտաւորական շարժումէն հայ չը մնալու և հայ մամուլի մէջ իր կարձիքն ու իր դիրքը չէտելու նպատակով:

Թիւրքիոյ Հայոց Ազգային Սահմանագրութեան Երկունքին և ծննդեան ժամանականը նակներն են ատոնք:

ՎԱՅՍԱԿԱՆ Ազգային սահմանագր ԹՈՒԱԿԱՆԱԵՐԸ բութիւնը ծնաւ ամիրուներու և արհեստաւոր

ժողովուրդի ընդհարումներէն: Ֆաւանսայի մէջ կրթուած հայ մտաւորականութեան հարիտասարդ և հունգուն ոյժերը ժողովուրդին կողմը բանեցին: Կազմուեցան խաւորեալներու և լուսաւորեալներու հուսակցութիւնները: Ժամանակակից հայ մամուլը արձանագրեց երկու կողմերու ընդհարումներուն արձագանքները: Եւ Երուսաղէմի հայ պատրիարքութիւնը, որ Կ. Պոլսի պատրիարքարանին նախասահմանագրական ըջանին մէջ, կը ճգնուէր ամիրաներու քըմահանոյքին ներքեւ, և նշաւակ եղած էր կարգ մը թիւրքերու շահախնդիր զրչաձագղութեանը, վաթսնական թուականներուն



կ'ազատագրուէր այդ գմանի կացութենէն, ևսայի պատրիարքի բնարութենէն ևաքը (1864, օգոստոս 14), որ Ելուսաղէմի առաջն սահմանադրական պատրիարքն եղաւ:

Եսայի, թէե զորկ մտաւորական պատրաստութենէ, բայց իր կեսարացիի ուշիւթեամբ, ըրբանած էր Մայրավանքին մտաւորական կեսարացիին զարդացման պէտքքը: Եւ այս բժրանուածով ոչ միայն զարկ առաւ ժառանգաւորաց Վարժարանին, այլ նաև փութաց զործումի մէջ զնել Ս. Յակոբայ մասուլը, Սաւարանի հրուուզութեամբ, և հրատարակել առաւ հին ունոր զործեր, և պատրիարքութիւնը օժտեց պաշտօնական թերթով մը, — «Ախօն ով—», որպէսի Ս. Յակոբ Սիոնի բարձունքն առայ իր պատգամները հայ ժողովուրդին, և կրօնական ու մտաւորական զիծերու վրբայ յարաբերութեամ մէջ մտնէ ազգին հետ:

Թէ ո՞չսափ յաջողեցաւ Սիոնի իր ձբրագրին ու նպատակին մէջ: — Այսպիսի հորժաւումի մը պատասխանը պէտք է ուզդակի բղիս Սիոնի 12 տարրուան հաւաքածույին ուսումնասիրութենէն: ասիկա աշխատութիւն մըն է, որ պէտք է ըլլայ առանձինն: Իսկ հոս կրօնանք միայն առաջի հաւասակել, թէ Սիոնի իր ժամանակին փնտուուծ աճնութերթը եղաւ Հայ ժողովուրդին մէջ, իրբն արտայաջառութիւնը ողջմիտ ուզդութեան մը, իսկ Մայրավանքին ներսն ալ հիմնալի ազդակ մը զարձաւ ուսումնական և զըրական շարժում մը ստեղծելու թէ Միարանութեան և թէ՛ մասնաւորպէս ժառանգաւորաց Վարժարանին, որուն աշակերտները Սիոնի սիւնակներուն մէջ փորձեցին իրենց զրչին առաջին արժէքները:

Ինչպէս որ Հոբինք վերե, Սիոնի առաջին թիւին հրատարակութենէն մինչև այսօր, երբ կը ձեռնաբանի կը առաջնուն կենք առոր նորոգ հրատարակութեան մընան 60 տարի, իսկ վերջինէն 50 տարի անցած են: Պէտք է զիսել որ այդ կէս զարու անջրագետը լիցո՞ւնկ է զիտական, անհնասական, քաղաքական, մտաւորական, ազգային, կրթական, կրօնական և եկեղեցական, ինչպէս նաև համաշխարհային այնպիսի փոփոխութիւններով, որոնք կինսական ազդեցութիւն:

Երին հայ ժոկովուրդի ալ վրայ: ՄԵՆՔ չենք ուզեր այդ փոփոխութիւնները զասաւորել հոս և վերուծել: միայն մատնանիշ կ'ընենք զանոնք՝ ըսելու համար թէ ՍԻԾՆԻ այս նոր չըջանի հրատարակութիւնը, այդ վոփոխութիւններէն յառաջ Եկոպ հարկ մըն է Ելուսաղէմի հայ պատրիարքութեան համար:

1917-ին վերջը բուրու Պաղեստինի վրայ ձածանեցաւ: ՄԵՃՆ Բրիտանիոյ զրօնը: Երուսաղէմի իր ամբողջութեամբ և մասնաւորպէս Հայոց Պատրիարքութիւնը, հրաշտի պարագաներու մէջ, զերծ մնացին աւարէ և աւերումներէ, թէն Ս. Յակոբ ճգնաժամի տագնապներ անցուց Զօրավար Ալէմպիի երուսաղէմ յաղթական մուտքը կանխող տարիներուն մէջ: Մասնաւորապէս վիասուեցաւ ժառանգաւորաց Վարժարանը, ուսուցիչը և ուսանողք, բուրուն ալ քունացան զինևորագրութեան, վարժարանը փակ մնաց երկուուկուէս տարիի և վերջապէս Միարանութեան ջանքերով ու զոհուութեամբ հազիւ վերաբանուեցաւ զպուցը 1920-ին, որուն ուսանողներն որբեր եղան առհասարակ:

Յաբութիւն պատրիարքի վախճանութիւն (1910) ի վեր թափուր էր Սրբոց Յակոբեանց աթոռը: Միւս էսոզմէն թիւրք կառավալութիւնը որոշեց վերջնել կ. Պոլսի պատրիարքութիւնը և խզել թիւրքիոյ Հայոց հոգեւոր կապերը Ս. Էջմիածնի Մայր Սթոռնին հէտ: Այդ նպատակով երեք բարձրագոյն աթոռները — Կիլիկիոյ Երուսաղէմի մէջ ստեղծեց Պատրիարքութիւն — Կաթողիկոսութիւն մը Թիւրքիոյ Հայոց համար, և այդ պաշտօնին կոչեց Կիլիկիոյ Սահմակ Կաթողիկոսոր, որ սակայն չտեսեց: որովհետեւ կ. Պոլսիր զրաւուեցաւ դաշնաւից պէտութեանց կողմէն, և վերանաւտասուեցաւ նախօկնին իրավիճակը, որուն հետեւանքով Զօրէն Սրբագան ՄԵՃՆ Բրիտանիոյ հոգանաւորութեամբ տարագրութենէն վերացած կիրագարական կ. Պոլսի, իր աթոռը, և Երուսաղէմի աթոռն ալ վերստացաւ իր նախօկնին զիրքը, թէե զւռ թափուր:

արագ իրարու յաջորդելն է որ Կ. Պոլսի նախկին պատրիարք Ամեն. Գուրեան և զիշէ Սրբազն, 1921-ին պատրիարք ընտրության երրուստղէմի Աթոռին, ազգային սահմանադրութեամբ, վեցշնչ անգամ ըլլարդի ու անգղիական կառավարութեան մասնաւոր թոյլուրութեամբ, և ընտրութիւնը հաստատուեցաւ ձօրձ Ե. Թագաւորի կողմէն, առաջին անգամ ըլլարդի. և Պաղեստինի Բարձր Քօմիսէր Սրբ Հերակլի Ամուսէլի պաշտօնական ներկայութեամբ՝ Ա. Յակորի մէջ կատարուեցան նորընտիր պատրիարքին պահակալութեան արարութիւնները:

Միջերկրականի հարաւային հզերքներուն վրայ և Անգր-Շորդանանու սահմաններուն մէջ կատարուած քաղաքական և աշխարհագրական փոփոխութեանց չնորհիւ, նեղոսէն մինչև Տիկրիս և Պարսից ծոցը տարածեալ էրկիրներ — բացի Միւրիայէն — մոտած էին Մեծն Բրիտանիոյ ազգեցութեան ըրջանակներուն մէջ։ Միւս կողմէն, Թիւրքիայէն տեղահան և տարագիր եղած հայ ժողովուրդին կարեւոր հատուածները սփառուած էին այս ընդարձակ երկիրներու մէջ։

Երուսաղէմի հայ պատրիարքութիւնը, պատուելով Պաղեստինի մէջ ստեղծուած քաղաքական աղատ և ապահով պայմաններէն, սկսաւ Ներքին աշխատութեան, մէկ կողմէն բարուքելու Մայրավանքիս անտեսական կացութիւնը, միւս կողմէն զարկ տալու գպրցական գործին։

Ամեն. Գուրեան Սրբազնի պատրիարքութեան յաւէտ պանծալի կողմէ պիտի ըլլայ ժամանակացալուաց Վարժարակին վերականութիւնը, — կիւրգէնկեան բարերարութեան չնորհիւ Ընծայամի բաժնին հաստատութիւնը, և Մելքոնեան նորիւարութեամբ՝ ուսումնական գործին տեսական ապահովութիւնը։ Եւ ահա Սիոնի նորոգ հրատարակութիւնն ալ կուգայ Ա. Յակորի մասնուր կեանքին վերածնութեան շարժումը ոգեւորել։

Սիոն երուսաղէմի հայ պատրիարքութեան պաշտօնական հրատարակութիւնն է, եւ այսափք ինքնին բաւական է առող ուղղութիւնը բացատրելու համար։ Եւ Ա.

Պատրիարքը իր պաշտօնազրին մէջ, որ կը գարզարէ Սիոնի այս թիւին առաջին էջը, տուած է արդէն ՍԻՐԱԽ ուրագիթ մը, որուն ՈՒՂՂՈԽԻԿԱՆ հաւատարիմ պիտի բայ այս ամսազիրը։ Այսու ամենայնիւ, կ'ուզենք զիտել տալ մեր ընթիւսողներուն թէ Սիոն պիտի ըլլայ նոր հանդէս մը իր ոզիով, իր ուզութեամբ, նո՞ր ոչ միայն նայելով հին «Ալիօն» ին, որմէ հեռացած և յառաջ անցած է կէսուրբեան անջրպհառով մը, այլ նաև ժամանակիս լուսաւոր ոզիով և յառաջդիմական ուղղութեամբ։

Մինք կը հաւատանք որ հայ ժողովուրդը խորունկ կարօտութիւն մը ունի Աւետարանի մաքուր սնունդին և յատկ լոյսին։ Այդ կարօտութիւնը կ'աղաղակէ այսօր, մանաւանդ մէր գաղութներուն մէջ։ Կո՞ր վշտով կը զիտենք որ կրօնքի ներշնչումներէն զրկուած են իրենց ընաշխարհէն տարագիր մէր եղբայրները, օրոնք կը տառապին հոգեկան անհանգստութիւններով։

Սիոն պիտի ջանայ տալ անոնց այդ ներշնչումներուն կազզոյրը։

Մինք կը հաւատանք որ հայ ժողովուրդը իր աւանդական և յաւէտ աղուոր առաքինութիւնները վաս և զործօն պահէլու համար ընտանեկան կեանքի մէջ, իր չուկայի գործանութիւններուն մէջ, իր ընկերային յարաբերութիւններուն մէջ, պէտք ունի չափանիշի մը, յարացոյցի մը։ Մեր ժողովուրդը ունէր այդ չափանիշն ու յարացոյցը, իր պատմութեան մէջ, իր փորձառութիւններուն մէջ։

Սիոն մատնանիշ պիտի ընէ զանոնք։

Մինք կը հաւատանք որ հայերէն լեզուն, մայրենի՝ լեզուն, հայ ժողովուրդի ոզիին ու կեանքին արտայայտութեան այդ մեծաքանչ գործին, աւանդ մըն է մեզ սեփական և սրբազն։ Մայրենի լեզուին մշակումը, մաքուր գարգացումը, չքեղ կիւրարկումը և ազատ ու գեղեցիկ արտայայտումը կենսական գեր մը կը կատարէ ժողովուրդներու ներքին կեանքին ու արտաքին կենցաղին մէջ։

ԱԻՌՆ պիտի զուրդուրայ մայրենի լեռ-  
ուն մաքրութեան:

ՄԵՆՔ կը հաւատանք որ քննադա-  
ստիւնը հոգեկան և մտաւորական կեան-  
քի լուր արտայատութիւններուն ու ար-  
դիւնքներուն մէջ, ինչպէս նաև մը աշ-  
դային, էկեղեցական, լնկերային, քաղա-  
քական, շնուանեկան զործունեւութեան բո-  
լոր զիծերուն վրայ կենսական ազգակ մէն  
է, և առոր ազգիւնը է ողջմութիւնը,  
ճշմարսութիւնը, զիտութիւնը:

ԱԻՌՆ պիտի ըլլայ ողջմիտ քննադատ մը:

Ինձ համար ստոյդ քաջալերանք և  
պատիւ մէն է միանդամայն արդ անցիրա-  
պահ վասահութիւնը, ո-

**ՍԻԸՆԻ** բով Ս. Պատրիարքը ին-  
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ձի կը յանձնէ ԱԻՌՆի  
խօրագիտիւնը Տնօրին  
ժողովի և Էմբազրական մարմին անունով,  
որոնց լրկուքին ալ նախագահն է ինքն:  
Բայց ես պարտք կ'զգամշյայտարարի որու-  
սուցական ծանր պարտականութիւններուո  
վրայ պիտի չհամարձակէի ստանձնել այս-  
պիսի պատասխանաւորութիւն մէն ալ,  
եթէ վասահօրէն չկոթնէի Էմբազրական  
մարմին լուրջ զործուկշութեան, և մասնա-  
ւորագիւն նոյն ինքն Ս. Պատրիարքի բար-  
ձեր աշխատակցութեան, որ իր պատրի-  
արքական գահին էից զրած է վարժապե-  
տական աթոռը, և հակառակ իր զրադու-  
նելուն, ոչ միայն կը զառախօսէ Ինձայտ-  
րանի սարկաւագներուն և Ժ. Վ. ի վերին  
զառարանին, այլ նաև կը փափաքի ԱԻՌ-  
Նով ալ սպառակար ըլլալ մը ժողովուրդին:

Չուսով եմ որ զրէի, զաղափարի, քբա-  
րուի, զափի և կարգի լուր ընկերներու,  
եղբայրներու, և բարեկամներու, որ որ ալ  
զտնուին, իրենց կարողութեան լուսազոյն  
արժէքները պիտի ընծայէն ԱԻՌՆին՝ թե-  
թեւցնելու համար Էմբազրական մարմին  
աշխատաթիւնը և իմ ստանձնած պատաս-  
խանաւորութիւնը:

ԱԻՌՆի հրատարակութիւնը, իրրե մաս  
մէր ուսւամեկան զործին, միանդամայն  
վրգին մը պիտի ըլլայ մէր ուսւանդներուն,  
որպէսզի անսնք ալ հետեւին և ծանօթանան  
զրելու արուեստին, և օր մը ուզգակի իրենք  
լամբարդն իրենց ԱԻՌՆը, հազուեցներով

տասոր հայտահնուու զպրոցի մը հեղինակու-  
թեան պատմութանը:

ԱԿԸՆ ԱՊԱՐՀԱՐՔՈՒԹԵԱՆ ելեւ-  
ԱՍՍԱԳԻՐ մէջ ԱԻՌՆի հրատարա-  
կութիւնը զոհողութիւն մըն է պարզա-  
պէս, և այդ զոհողութիւնը կ'ընէ Ա. Յա-  
կուայ Միաբանութիւնը, յուսաւոզ որ ԱԻՌ-  
Նին բնթերցողները իրենց տեսական և կա-  
նոնաւոր պարտավճարով պիտի սպահովեն  
ատոր հրատարակութեան ծախքը: Այս է  
պատճառը որ այսպիսի ամսաթերթի մը  
համար սարեզին զրուած է միայն մեկու-  
իկ անհինան զուր:

Եթէ բաժանորդներ իրենց կանոնաւոր  
և ահեական վճարումներով սպահովեն ԱԻՌ-  
Նի հրատարակութիւնը, կը փափաքինք  
իիսամսեայ լնել զայն:

Մեր բաժանուն է որ ԱԻՌՆ իրազէս  
մուտ զործէ լուր հայ սուսներէն ներս,  
և ան արուի բոլոր հո-  
**ՍԻԸՆԻ** գեւորականներուն, բո-  
ւթերթուները լոր ուսուցիչներուն և  
չափահաս ուսսանողնե-  
րուն, և լուր հայերէն կարդալ զիտցող  
հայելուն ձեռքը, ուրնք վասահ ևնք թէ  
կարող պիտի ըլլան իրենց ճաշտկին ու  
նախասիրութիւններուն հաճելի էջ մը զրու-  
նել ատոր մէջ: Այս նպատակին սպահով  
հասնելու համար պիտի աշխատինք հոգ  
տանի նիւթերու պէսպիսութեան, և աս-  
կէ զամ հանույքով պիտի պատասխաններ  
այն բոլոր լուրջ հարցումներուն և պիտի  
լուսարաններ այն բոլոր ինդիբները, ու-  
րնք կը նաև սահարկուի ԱԻՌՆի իր ըն-  
թերցողներու լողմէն, հերիք է որ այդ-  
պիսի հարցումներ և խնդիրներ համապա-  
տասխաննեն ԱԻՌՆի ծրագրին, ողիին և ուղ-  
ղութեան:

